



## ԲՆՂԷՉ ԵՒ ԻՒՐ ՉՐՋԱԿԱՅԵՔ



զեռնեաց ծովու Արևմտեան կողմ՝ 5 ժամ հեռի լեռնոս 3 ձորակներու մէջ ընդարձակ տարածութեամբ մը շինուած է Բաղէշ. իւրաքանչիւր ձորերու մէջէն կանցնին զառ զատ գետերու Իւր դիրք գեղեցիկ և զուարճալի է ծառերու առատութեան և տեղւոյն ընդարձակութեան կողմէն. օդը բաւականին առողջարար, ջուրը պարզ և յստակ:

Բաղշոյ դիրք, որ արդէն տարօրինակ է, թաղերը գրեթէ մէկ մէկէն  $\frac{1}{2}$  ժամ հեռաւորութիւն ունին. ամբողջ քաղաք չորս թաղերու կը բաժնուին. 1. Թաղի գլուխ քաղաքի հիւսիսային կողմ, 2. Ծապրկօրու թաղ արևելեան կողմ, 3. Աւերմէդան հարաւային արևելեան կողմ, 4. Գոմաց թաղ կամ Տաշ Մուհալէ արևմտեան կողմ:

Այս թաղերու մէջ գրեթէ հայք և տաճիկք խառն կը բնակին. հայոց մեծամասնութիւն կազմող թաղերը թաղի գլուխ և Աւեր մէդան թաղեր են. մնացեալները խառն են ընդ իրեարսու Ունի 6 հազար տուն բնակիչ. 1500 տուն հայ. 500 տուն՝ ասորի, բողոքական, կաթօլիկ. 4000 տուն տաճիկ, քիւրդ, թիւրքմէն, և այլն:

Իւրաքանչիւր թաղ ունի իւր եկեղեցին. թէև միևնոյն թաղի մէջ ուրիշ թաղային եկեղեցւոյ ժողովուրդ ալ կը բնակին, որոց խտրութիւն մեծ հարուած և խոչնդոտ մ'է Բաղշոյ ազգութեան: Թաղի գլխու կը պատկանի Կարմրակ

Ներկայ տեղագրութիւնը կազմուած է երջ. Ներսէս պատրիարքի հրամանով 1881 թուին:

եկեղեցին. Ծապրկորու թաղին ս. Սարգիս և Հինգ-խորան. Աւերմէդանայ ս. Գէորգ. Գոմաց թաղին Ամլորիկն: Քաղաքիս առաջնորդներ առաջին անգամ Ամլորդույ Եկեղեցին (որ վանուց ձևով շինուած է) կը նստէին, սակայն Տիմայ Վարձրակ Եկեղեցին փոխադրուած է առաջնորդարան:

Բացի եկեղեցիներէն Բաղշոյ արևելեան, Տարաւային, արևմտեան, և Տիւսիսային արևելեան կողմեր կան մէկ մէկ Տոյակապ Տին վանքեր, որք են.

Անխու ս. Աստուածածնայ վանք, քաղաքի արևելեան կողմ.  $\frac{1}{2}$  ժամ Տեռու. ունի բաւականին վարելահողեր, և քանի մը գեղջուկ թեմեր. որք գոհացուցիչ եկամուտի մ'աղբիւր կրնան համարուիլ. բայց ինչ օգուտ որ օրինաւոր հոգաբարձուաց հսկողութեան ներքեւ չըլինելով ամեն ինչ 'ի զուր տեղ կը վատնուի: Նախորդ գարնան սկիզբներ այս վանուց սենեակներու շէնքը բոլորովին հիմնայատակ եղաւ. սակայն նոյն վանուց ներկայ հոգաբարձութեան ձեռնարկութեամբ՝ առաջինէն աւելի յարմար ձևով մը շինուած է: Այս վանուց մօտ կան Թաղէոս և Թովմաս առաքելոց անուններով զոյգ մ'աղբիւր. որք պրօպատիկէ մը դարձած են ամեն տեսակ հիւանդներու:

Խոնդիրկատար ս. Աստուածածնայ վանք, Տարաւային արևելեան կողմ, ունի գեղեցիկ շէնք մ'որ Հայաստանի վանքերու մէջ ա. տեղ կը բռնէ, բաւականին հողային կալուածներ. ինչպէս նաև քաղաքին մէջ քանի մը յաւ խանութներ, որոցմէ տարին առնուազ 100 ոսկիէն աւելի հասոյթ մը կը գոյանայ. թող թէ ուրիշ եկամուտներ, սակայն ինչ օգուտ որ ասոր ալ ամեն ինչ մինչև Տիմայ Աւետու նման 2 մշկու 2 խոտղի իշապանի մ'և պառաւ անտեսի մը փոր կը մտնէր: Ներկայ 1881 յուլ. ամսոյ սկզբէն նոր դպրոց մը բացուած է 12 որք և աղքատ գիւղացի աղայոց համար՝ որոյ յարատուութիւն կը մաղթեմ:

Գոմաց ս. Աստուածածնայ վանք՝ համանուն գիւղի արևելեան կողմ քաղաքէն  $\frac{1}{4}$  ժամ Տեռի, այս վանքն ալ բաւականին եկամուտ ունի, բայց ներս մանող ուրիշ բան չը տեսնեմ բացի երկու աւերակ սենեակներէ, ծերունի վարդապետէ մը, երկու խոտաղ մշկէ. ահա՛ վանք մ'որոյ անուն միայն վանք է:

Ժապարկորու ս. Կարապետի վանք՝ Տիւսիսային արևելեան կողմ <sup>3/4</sup> ժամ հեռի. որն որ հիմայ բոլորովին հիմնայառակ եղած է, ըստ որում վանուցս բոլի եղող համանուն գիւղն երբ ժամանակի վատութեան պատճառաւ բոլորովին անբնակ կըլինի... վանքն ալ անտէր մնալով աւերակ կը դառնայ. միայն եկեղեցւոյ տաճար որ շատ հին ձևով մը շինուած է— և իւր առջևի գաւիթ կիսակործան մնացել են, ուրիշ ոչինչ. թէև բարեպաշտ ուխտաւորները տեղէն պահաս չեն ըլլար:

Ցածիկներ ունին միայն բանի մը կրօնական մէդրէսէներ. բողոքականներ ունին ժողովարան մը, աղայոց նախակըրթարան մը և աղջկանց վարժարան մը. իսկ հայեր բաց 'ի ընկերական վարժարանէն ունին հինգ տեղական վարժարաններ: Ասորիք և պապականք ունին ոչինչ... Ասորիք եկեղեցի մ'ունին մի բահանայով. եկեղեցւոյ դուռը տարին երկու անգամ կը բանան. Ծննդեան և Յարութեան. միւս օրեր գոց կը պահեն— Քրիստոս յարեալ ժամեր տարաւ— ընդհանուր սկզբունք մ'եղած է նոցա համար:

Հնութեանց մէջ երևելի է նաև Բաղշոյ բերդ՝ որ կը բարձրանայ քաղաքի կեդրոնի մէջ դէպ 'ի արևմուտ. ծերերէն շատերը կը պատմեն թէ՛ 70, 80 տարի յառաջ այս բերդի մի բանի բուրգերը հաստատուն էին. ուր կը նստէր տեղացի բռնակալներէն Սալլա խան անունով տաճիկ: Հիմայ այդ շէնքերէն և ոչ մէկը կը տեսնուի, միայն բանի մը քիւրդ գաղթականաց տնակներ շինուած են բերդի մէջ ուր կը բնակին նոքա իրենց ընտանիքով:

Բաղշեցի հայն Հայաստանի ամեն գաւառներու մէջ դանուած հայերէն ճարպիկ և գործօն է, ոսկի գումարելու համար արդէն առաջին կարգի վաճառականն է: Բաղշեցին գրեթէ մինչև հիմայ էր բոլոր դժժը նիւթական վիճակը բարւոքելու վրայ կեդրոնացուցած է, մտաւորի վրայ սառն աչքով կը նայի:

### ԳԻՒՂՕՐԱՅՔ ԲԱՂԷՇԻ:

Բաղշէն երկու-երեք ժամ հեռի դէպի արևմտեան կողմ բանի մը հայ գիւղեր կան՝ Ամպ, Փարխանդ, Խմելչուր, Մարգորք, Խարտկող, Կորվու և Հօրմըզ կամ Հիւրմիւզ:

Ամալ գիւղ, ունի չորս տուն բնակիչ, գեղեցիկ վարելահողեր, 80 տարի յառաջ կը պատմուի թէ 100 տնէ աւելի բնակիչ ունեցել է այս գիւղ, որք քրդաց (մօսկացի բանասարներու) անգթութեանց պատճառաւ գաղթած են. որոյ ճշմարտութեան կը վկային այսօր նոյն գիւղի մէջ եղած կիսակործան աւերակներու Այս գիւղի արեւմտեան կողմն է Ամպայ ս. Յակոբ անուն եկեղեցին:

Փարխանի գիւղ՝ ունի 50 տուն բնակիչ, որոյ թուոյն նայելով՝ մշակելու հողերնին առատ և բերրի է: Անցեալ աշխարհաւեր պատերազմի միջոցին՝ այս գիւղի ընդհանուր գաղթելը խիստ վնասեց իւրեանց նիւթական կացութեան, և ջլատեց նոցա կենսական յոժը: Այս գիւղի հարաւ. կողմ կայ մի եկեղեցի ս. Անտօնեանց անուամբ, հիւս. կողմ կայ աւերակ վանուց մը տեղ ս. Յակոբայ անուամբ, իսկ գիւղէն տաս վայրկեան հեռի՝ Բաղէշոյ գետի մօտ դաշտի մէջ կայ մի աւերակ բերդ որ հողի ահագին կոյտ մը լինելով փոքրիկ բլրակ մը կը ձևանայ: Այս գիւղի առատ և յստակ ջրերու և հողի արդիւնաւորութեան պատճառաւ տեղացիք բաւականին երկրագործութենէն ճաշակ առնող աշխատասէր մարդիկ են, եթէ այսպիսի գիւղի մը մէջ գեղջուկ բարեկարգ դպրոց մը լինէր, ի՞նչ մեծ օգուտ պիտի լինէր գեղջուկի ապագայ կենաց բարելաւութեան:

ԽՍՍԵԼ—ՉՈՒՐ՝ Փարխանիէն կէս ժամ հեռի Բաղշոյ արեւմտեան կողմ: Ունի 14 տուն բնակիչ. շատ մ'առատ հողեր: Այս գիւղի անցեալ խիստ տխուր և ներկայն աւելի սրտամորմօքիչ է մօսկացի հանրածանօթ քրդաց իւր գլխուն թափած անպատմելի հարուածներով. հարուածներ՝ որք ապառաժ սրտերէն արիւն կը վազցնեն, որք՝ խեղճ գիւղացին մի տարւոյ մէջ 5—6 անգամ աւար առելէ վերջ, մերկ, բոկոտն և նօթի Բաղշոյ հրապարակներու մէջ 3—4 տարի հաց մուրալու ստիպեցին. երկու տարին դեռ չէ բուրած որ այս գիւղացիք իրենց տեղ դարձած են. տակաւին տներնուն շատերուն աւերակ կը մնան, մարդոց մեծամասնութիւն Պօլիս կը պանդխտին. պարտուց ծանր շղթայ կը կաշկանդէ նոցա քայլերը դէպի հայրենիք ուղղելու. իրենց մերկ ու նօթի կիներ ու զաւակունք հոս՝ իսկ իրենք պանդրխտութեան մէջ կողբան իրենց դժբախտութիւն... երբեմն ասկէ 30 տարի յառաջ՝ այս գիւղն առաջին տեղը

կը բռնէր գեղջկական կենաց մէջ. օտար գիւղացիներէն շատեր և նոյն իսկ Բաղշոյ ծերերը կը վկայեն թէ 4—5 օր առանց կրակ վառելու կաթնեղէններով ու անուշեղէններով <sup>1)</sup> նահապետական գրուածեալք հարսանեաց խնձոյք կը կատարէին. հիմայ բառթու կորեակի մը կարօտով կը քնանան. պարզ մերկածածուկի մ'ա՛խ քաշելով կը մեռնին, ի՛նչ է որ այս դժբախտութեան հասուցել է այս ողորմելիները... երևակայեցէք սիրելի ընթերցողք: Այս գիւղի արեւմտեան կողմ կայ ս. Յակոբ անունով եկեղեցի մը:

Մարգորք որ Խմել ջուր գիւղի արեւմտեան կողմ կիյնայ. ունի քսան տուն բնակիչ. վարելահողերնին այնչափ գոհացուցիչ չէ. սակայն ոչխար պահելու համար մեծ դիւրութիւններ ունին, յորմէ առաջինները զուրկ են. ասոր բնակիչներէն շատերը Պոլիս կը պանդխտին. կացութիւնն նողկալի է. սաստիկ պարտական են. ունեցածնին բոլոր ծախեն պարտքերնուն մէկ չորրորդ. չը գոցեր... այս գիւղի արեւմտեան կողմ կայ եկեղեցի մը սուրբ Գէորգայ անուամբ:

Երարտկող՝ ունի հինգ տուն բնակիչ. 2 ժամ հեռի Մարգորք գիւղէն. բնակչաց վիճակը խիստ ախուր կերպարանք մ'ունի. ամեն կողմէն չքաւորութեան մէջ են. ով կրնայ պատմել, թէ ի՛նչ արկածներ անցել են այս աղքատիկ գիւղի բնակչաց գլխին մօտկանցի քրդաց ձեռամբ:

Կորվու՝ <sup>1</sup>/<sub>2</sub> ժամ հեռաւորութեամբ Երարտկող գիւղէն շինուած է հիւսիսային կողմ լեռան մը ստորոտ. այս գիւղի մէջ կը բնակին 30 տուն գեղջուկները՝ առաջիններու բախտին վիճակուած. գիւղ երկու թաղի կը բաժնուի. այս երկու թաղերու կեդրոնի մէջ կառուցուած է մի հոյակապ վանք՝ յանուն ս. Յովհաննու. ոչ վանահայր ունի և ոչ միաբանութիւն: Մէջը կը տիրէ մեծ անկարգութիւն:

Հօր մըզ կամ Հիւր միւզ. Մարգորքէն <sup>2</sup>/<sub>3</sub> ժամ հեռի դէպի արեւմտեան կողմ. ունի 15 տուն բնակիչ, այս գիւղիւր գեղեցիկ դրից և յարմարութեան կողմէն՝ Հայաստանէ գիւղերու մէջ թէ ոչ առաջին գէթ բ. տեղը կը բռնէ: Ունի շատ մը պողատու ծառեր տանձենի, խնձորենի, թըթենի, կեռասենի. ևն. աւա՛ղ որ ժամանակի գէշութիւն...:

<sup>1)</sup> Այս գիւղացիներ խիստ առատ մեղրի փեթակներ ալ ունեցել են եղեր:

խղճեր եղէ, կովէ ու ոչխարէ կարած է: Սովու միջոցին այս գիւղացիները կրած անտանելի նեղութիւն թող չը հաւատա, որ թէ Հայաստանի մէջ ուրիշ բաղաբ կամ գիւղ կրած լինի, մեծ պահոց մէջ որ արդէն նոյն կողմեր բնականապէս ստատիկ ցուրտ ու բուք կը լինի, այս ողորմելի գիւղացւոց աները բնաւ ուսեստին նիւթ չը գանուիր, ուստի բաղաբ գալ և բանի մը նուկի ցորեան ևն տանել անկարելի լինելուն՝ իւրեանց սովալլուկ զաւակաց հառաչ ու կոծ, և վերջապէս իրենց սովամահ լինելը կը ստիպէ զիրենք մորթել: ակոռնին պահած մէյ մէկ կովերնին ու այծերնին, մէկ երկու եօթնեակներ իրենց ողորմելի զաւակաց ձայնը պատառ մը մտով կը կարեն որ արտասուելով հաց, հաց կը խնդրէին:

Մարգարէի և Հիւր մեղի մէջն է Ծակբար՝ նշանաւոր ապառաժ որու մէջէն կանցնի Բաղշէն Սղերդ երթալու ուղին, այս բարի ձևին ու գրութեան վրայ կը զարմանան ամեն անոնք որ նորա մուտ և ել կողոնեն:

#### ԲԱՂՇՈՅ ՀԻՒՍԻՍԱԹԻՆ ԳԻՒԼԵՐ

Պրո գիւղ, որ ճիշտ Բաղշէնի հիւսիսային արևելեան կողմ կիսնայ, 2 Ժամ հեռի, ունի 80 տուն բնակիչ, գեղեցիկ դաշտակի մը մէջ շինուած, ջուրն առատ, օդ պարզ և առողջարար, ամեն կողմէն պաղուկ և յստակ ջրերու աղբիւրները կը կարկաջեն գեղեցիկ ծառերու և ծաղիկներու մէջէն անցնելով, բայց ափսոս որ բնակչաց նիւթական ու բարոյական վիճակը չը համապատասխաներ այսպիսի գիւղի մը դրոց և զուարճութեան, ըստ որում առատ և բերրի հողեր ունին և չունին, ամեն բան ունին և չունին, միով բանիւ գեղջուկ կենաց բոլոր բարեմասնութիւններէ զուրկ հոլանդական կենաց մը վիճակուած են, ինչ որ վարեն ցանեն պարատէրներու տոկոս հազիւ վճարեն: Աշխատաւոր մարդիկներուն մեծամասնութիւն օտարութեան ելած են: Այս գիւղի հիւսիսային կողմ լեռան մը ստորոտ պլատաու ծառերու ու մարգագետիններու մէջ շինուած կայ մի վանք՝ յանուն սրբոյ Յօհաննէսի: Գիւղի հիւսիսային արևմտեան կողմ կառուցեալ է մի եկեղեցի՝ ս.

Յարութիւն անուամբ, անկէ բիչ մը հեռու համանուն մի  
աւերակ եկեղեցի ևս կը տեսնուի:

Կամայի կամ Բէմայի գիւղ, Պոռայ Արևմտեան կողմ՝  
1/2 ժամ ի Պոռայ և 2 1/2 ժամ հեռի ի Բաղշոյ, 25 տուն  
ընտկօք, շինուած է լերան մը ստորոտ դաշտի մը վրայ-  
իրենք իրենց ապրուստը հոգալու չափ հող ունէին, բայց  
հիմայ հողերնուն մեծամասնութիւն Բաղշոյ անխիղճ մաֆ-  
թիի ձեռք անցել է, ինչպէս նաև Պոռ գիւղի ազգայնոց  
ևս, բացի հողային կալուածներէ, այս գիւղացիների մեծ շահ  
հու մ'ազբեր ալ իրենց հօտերու ասր, իւղ, պանիր ևն.  
եղած է. բայց մօտականցի բրդաց շնորհիւ անկէ ալ զբկուած  
են. Բէմայի հիւսիսային արևմտեան կողմ շինուած է բար  
ու կիր փոքրիկ եկեղեցի մը ս. Ստեփանոս անուամբ, հիւս-  
սիսային կողմ եղող լերան զառիվայր՝ կաղամախի հաստա-  
բուն ծառերով մի անտառի մէջ զով ջրի մ'ազբեր կը վա-  
զէր՝ զոր տեղացիք Վաթոն ակն կը կոչեն, աւանդութիւն  
մը կար այս գիւղացիների մէջ թէ ով որ անտառէն ծառ  
մը կտրէ խիստ մեծ պատիժ պիտի կրէ, որովհետև այդ ա-  
կը մեծ ուխտաբեղի է, ուր շարունակ ուխտաւոր կը յա-  
ճախեն: Մինչև 1880 ամին այս աւանդութեան հետևելով  
գիւղացիներ այդ ահագին անտառէն և ոչ մի ոսա իրենց  
տներ չը վտահացան մացնել: 1880 ին Բաղշոյ կառավա-  
րութիւն զօրանոց մը շինելու նպատակաւ հրաման հանեց  
որ շրջակայ հայ գիւղերի մէջ եղող այսպիսի անտառները  
կտրուին և նոյն փայտերը զօրանոցի շինութեան՝ գործա-  
ծուին. այս պատճառաւ կառավարութեան կողմէն յատուկ  
պաշտօնեայներ կուղարկուին այն գիւղեր՝ ուր նշանաւոր և  
ծառերով զարդարուած ուխտաբեղիներ կը գտնուին և  
ծառերը կը կտրեն. ահա այս դիպուածին զոճ գնացած է  
այս գիւղի մէջ եղող անտառը:

Ժուար գիւղ՝ 1/2 ժամ հեռի ի Բէմայու գէպ ի հիւ-  
սիս, ծառերով զարդարուն ընդարձակ ձորի մը մէջ շինուած,  
տեղացիներու նիւթական կացութիւն առաջիններու կը հա-  
ւանարի, հոս կոյ եկեղեցի մը ս. Սարգիս անուամբ՝ իսկ  
գիւղի արևելեան կողմ «Սևագ խաչ» անունով մի ուխտա-  
տեղի՝ որն որ տարի մը յոռաջ ծառերով զարդարուած է

ձեզի՛ւ՝ բայց Քէմախու Վսաթունն ակն մերկացուցողներ այս ալ մերկացուցեր են:

ԵՍԱԽՈՒՆՔԻ գիւղ՝ Ծուարայ Տիւսիսային կողմի՛ւ 1/2 ժամ հեռի, 80 տուն բնակիչներով շինուած է՝ Վանայ ծովու արևմտեան և ներքովդ լերան հարաւային կողմ եղող Վոսախայ կոչուած անջրդի ընդարձակ դաշտի արևելեան կողմ լերան մը ստորոտ: Այս գիւղացիների մշակած հողերը անջրդի բլալուն հաճարէ շատ ուրիշ արմաթբ չը պտղաբերեր. հոս կայ մի եկեղեցի ս. Սահակ անուամբ:

ՓԱՒԻՉԷՆ գիւղ 2 ժամ հեռի Եսախունքի գիւղէն դեպի հարաւային արևմուտ: Ունի 35 տուն բնակիչ, բաւական ընդարձակ հողեր, տեղացիների մեծամասնութիւնն օտարութեան դիմած լինելով՝ և երկիր մշակելու համար բաւական կենդանիներ չունենալով, գրեթէ երկրագործութիւն թողած իւրեանց ապրուստի միակ միջոց բրաութիւնն (չօմլէքճի) ըրած են. կնիկներ և հարսեր հողէ պտուկ, կճուճ ևն կը շինեն, արունքեր իրենց մէկ երկու գրասաներու վրայ բեռցուցած Բուլանխայ կողմեր կը տանին կորեկով ցորենով փոխելու. իրենց ապրուստ այսպէս կը հոգան, իսկ պարտուց կողմէն աս ալ միւս գիւղերուն հաւասարակշիռ է: Փափշէնու արևմտեան կողմ շինուած է հոյակապ եկեղեցի մը ս. Յարութիւն անուամբ. իսկ արևելեան կողմ մարգագետիններու մէջ՝ ուռնեաց ծառերու մէջէն կը հոսէ զով աղբիւր մը՝ որու բով կայ փոքրիկ մատուռ մը՝ զոր գիւղացիք Վրասապատղ ս. Սահակ՝ կը կոչեն, ուր շարունակ աչաց ցաւ ունեցողները կը յաճախեն և իրենց բարեպաշտութեամբ շատ անգամ բժշկութիւն կը գտնեն:

#### ՄՕՑԿԱՆՈՒ ԳԱՒԱՌԱԿ

Բաղշայ արևմտեան կողմ չորս ժամ հեռի կայ մի գաւառակ, Մօսկան: Այս գաւառակ կը բաղկանայ 15 հայ և քանի մը քիւրդ գիւղերէ.— քրդաց գիւղերու ճիշդ թիւը չը գիտցուիր, որովհետև քրդեր հայերէն 4--5 ժամ հեռի լեռներու և ապառաժներու մէջ շինած են իրենց աներ. 3--4 տուն մէկ տեղ չը գտնուիր, ամեն արտի և մե ամեն ապառաժի վրայ տուն մը շինուած է:

Մօսկանու հայ գիւղեր շինուած են բերրի և ընդարձակ դաշտի մը մէջ. իրարմէ առ առաւելն  $1\frac{1}{2}$  ժամ հեռաւորութեամբ. ամենամեծ գիւղ 40 տնէ կը բաղկանայ. ամենափոքր 3—4. ասկէ վաթսուէն տարի յառաջ կը պատմուի թէ այսօրուան 60 տուն ունեցող գիւղն ունէր 120—180 տուն բնակիչ և փոքր 60—70. հիմայ առաջինն վերջինի աստիճանի հասած է. վերջինն ալ իր հոգեհանգիստ շուտով կարդացած է:

Մօսկանու ամեն հայ գիւղերէն տաս—տասնևհինգ տուն 15—20 տարի յառաջ Բաղէշ գաղթած են. և նորա թաղերու մէջ աստանդական կապրին. այսչափ որ Բաղշոյ մէջ կը գանուին, ո՞վ գիտէ թէ ուրիշ տեղեր որչափ պիտ' ըլլան:

Մօսկանցի բիւրդեր բանի մը ցեղերու կամ գլուխներու կը բաժնուին.— այս ցեղապեաներ մէյմէկ բունկալներ լինելով՝ իրենց հրամանի ներքև ունին 3—400 հրամանակատար ճիւղեր— և իւրաքանչիւր ցեղ կամ գլուխ ունի իւր հպատակ հայ գիւղեր,—գիւղի ընդհանուր տէրէն (աղայէն) զատ՝ իւրաքանչիւր հայ տուն իւր երկրորդ Ցէր ունի. երկրորդ տուրը (խաֆիր) մ'ալ նմա պարտի տալ ըստ սովորութեան. ամեն գիւղ պարտական է իւր տէրոջ (աղային) անխափան տարեկան բանի մը տեսակ տուրը տալ: Ասկէ յառաջ ինչ որ ցանէին՝ տէր կուգար կը տանէր, եթէ կալի վրայ իբրև շնորհք իրեն հայուն մէկ երկու օրուան ուտելիք տար նէ, նոյն բիւրդ հպատակատէր մէկ կը հռչակուէր: Հայ մ'եթէ զոյգ մը նոր կօշիկ, կամ բաճկոն մը հագնելու լինէր, տէր տեսածին պէս կը պահանջէ որ իրեն տրուի, պատճառելով թէ՛ դու հայ (ֆլայ) ես այդ բաներ բեզի էր վայելիր, միմիայն ինձի կը յարմարի որ քոյ տէրդ եմ:

Եթէ Մօսկանու հայ գիւղացին կոյս աղջիկ մը կամ ամուրի աղայ մ'ունենայ՝ առանց իւր տէր բիւրդի հրամանին չըվտասէր ամուսնացնել, ինչպէս հետևեալ պատմութիւն՝ այս ըսածս կը հաստատէ՝ զոր Մօսկանցի հայ մը ըրաւ ինձ. խեղճ հայ կըսէր թէ ճէ—տարի յառաջ աղջիկ մ'ունէի մեր գիւղէն երիտասարդի մը հետ նշանեցի. տէրօջըս հրամանը չըհարցնելով նշանն ալ օրհնել տուի. վերջոյ տէրս լսեց սաստիկ բարկութեամբ մեր գիւղն եկաւ. ինձ

Տաղար ու մէկ տեսակ նեղութիւններ տալէ վերջ՝ 'ի պարտիք իմ յանդուգն ձեռնարկութեան 10 հատ ոսկի, քանի մը հատ ոչխար. 8—4 զոյգ նոր կօշիկ և այլն՝ ինձմէ տուգանք առնելով՝ նոյն նշան բակեց և աղջիկս ուրիշի մը տուաւ: Հայու տէր որու որ հաճի անոր պէտք է ասն աղջկէ հայր ու մայր իրենց զաւակ, որչափ մօտ արեւակից բարեկամ կը լինի թող լինի. արող սովորութիւն ամեն օրէնք կը թեթեւցնէ, երբ տէր գիտէ որ տղայի հայր կրնայ 9—10 ոսկի պարտքով օժիտ (ղայան) տալ. — Հայաստանցի գիւղացի հայք սովորութիւն մ'ունին իրենց աղջկանց սկէսրերէն քանի մ'ոսկի օժիտ (ղայան) կառնեն: Մօտկանցի հայոց աղջկանց օժիտներն էլ քիւրդ տէրերուն կը վերաբերին: Եթէ քիւրդ տէր ամուսնացնելու աղջիկ կամ տղայ մ'ունենայ, նորա հարսանեաց ծախք իւր հպատակ հայուն կը վերաբերի:

Եթէ հայու մը տէրող անէն յանկարծ մէկ ննջէ, հայն ալ պարտական է իրեն տէրող հետ միջոց մը սուգ պահել. սուգի օրեր որ անցնին, պարտի քանի մը հարկու դահեկանի ընծայներ, 2—3 ոչխարներ առնելով իր վշտացեալ տէրող մխիթարութեան երթալ. այս բաներ տեսնելու պէս նորա վիշտ կարծես թէ կ'անհետանայ:

Մօտկանու հայերէն մէկ՝ որ այն կողմերու գործոց լուտեղեակ էր, հետեւեալ պատմութիւնը ինձ ըրաւ ռասկէ երեք տարի յառաջ բուն իսկ այս ամօղ մէջ՝ կըսէր, մեր տէրերը մէկ-մէկու հետ թշնամացան. մեր տէրող թշնամին իրեն մարդիկներով, որ 40 հոգիէն պակաս չէին. մեր գիւղն եկաւ. 5—6 օր ուզածնին ուտելէ, խմելէ վերջ՝ 15 ոսկի հաւաքեցին. և երբ որ պիտի մեկնէին՝ աներու վրայ յարձակեցան, գիւղի մէջ գտնուած ամեն ինչ կողոպտեցին և մարդուն մէկ որ իրեն ասն դրան ետին կեցած թող չէր տար չարագործաց տուն մանել, մահացու հարուած մը տալէ վերջ մեկնեցան. մեր տէրերն ալ նոցա հայ գիւղ գնացին փոխարէն կողոպտեցին: Այս կողմի քրդեր իրարմէ վրէժ լուծելու համար՝ շատ անգամ իրերաց հպատակ հայ գիւղերը կ'աւարաւեն, գերիներ կը տանեն և մարդ ալ կը սպանեն — նոյն հայն կրկին վշտալի սրտով մը շարունակեց անել ինձ իւր պատմութիւն. լգիտե՛ս թէ Մօտկանու հայ

գիւղեր ինչ գիւղեր էին, չը կարծես թէ նորա արդէն այս տխուր վիճակ ունեցել են. 70—75 տարի յառաջ իմ մանկութեանս ատեն. — այս անձ 85 տարուան փորձառու և շատ անցքերու տեղեակ Յերունի մ'էր, նորա տեսած ու պատմածները գրելով երբէք գլուխ չեմ եղներ, — այս գաւառակի հայ գիւղեր՝ թէ բազմամարդութեան և թէ հարստութեան կողմէն առաջին տեղը կը բռնէին գիւղական կենաց մէջ, սակայն աւաճ, երբ քիւրդեր սկսան հուր և սուր բանեցնել մեր դէմ, մեզ ամենքս էլ բերին այս կենաց վիճակեցուցին, զոր դու քոյ աչքովդ կը տեսնես:

Էես եալ պատմութիւնն ալ գիւղացի քահանայ մ'ըրաւ. շորս տարի յառաջ՝ կըսէր գործով մ'այս կողմեր եկայ, Գրեխ գիւղ պատահեցայ և ժամու մը չափ հանգիստ ընելէ վերջ յանկարծ լուր բերին թէ Մօսկանցի քիւրդեր գիւղ լցուեցան. տանտիկին լալով ինձ ըսաւ, «8էր, խա՛յր, եթէ քիւրդեր բեզ տեսնեն շատ չարչարանք կուտան բեզ, — պանդուխտ մէկ չը վստահիր երբէք այս գիւղեր համարձակ պատել, քիւրդերը տեսնելուն պէս վրան կը վազեն... — շուտ ըրէ ելիր թոնիր (վառարան) իջիր, անմիջապէս նորա խրատին հետևեցայ. չորս-հինգ ժամ երեք մանկանց նման տանջուելէ վերջ՝ հաղիւ հազ մեկնեցան և ես դուրս ելայ, սակայն երկրորդ օր այն գիւղէն ուրիշ գիւղ մը երթալու միջոցին՝ ճանապարհին մէջ, ուրիշներէն նոյն վիշտ կրեցի յորմէ ազատելու համար օր մ'առաջ թոնիր մտեր էի:

Մօսկանու հայ գիւղերու կեդրոն՝ դաշտի մէջ, անցեալ 75 թ. Բ. Գրան հրամանաւ մի զօրանոց շինուեցաւ, բաւական յարմար և վայելուչ ձևով մը, միջոց մը 1—200 զօրք հոն կեցան, բայց երբ ոռոտոյ-թուրք պատերազմ հրատարակուեցաւ, զօրքեր տեղէն՝ մեկնեցան, քիւրդերը անմիջապէս հոն կուգան և կը մտածեն որ նոյն շէնքը զիրենք իրենց ապրուստ հայթայթելէն կտանցնող միջոց մ'է. խորհուրդ կընեն. և մէջէն 3—4 պահապան ուտիկանները վանելով՝ բոլոր երկաթեղէն գործիքները կը կողպտեն և յետոյ կրակի կուտան ամբողջ շէնք, և պարբերելով կ'երգեն Ահաւաստիկ Մօսկանցի քրդաց չարագործութեանց մի հասատուն և անժխտելի ապացոյց, նորա որք տէրութեան զօրանոց՝ որ տէրութեան տուն ըսել է, կը կո-

զոպտան և կայրեն, աներկիւղ, ապա անմուռնչ Հայոց ինչ չեն ըներ:—Մօսկանցի հայերէն շատերը կը պատմէին թէ Վերը քրդերը մեզ չափազանց նեղութիւն կուտային համարութենիս հասած կըսէինք թէ կայսերական բարեխնամ կառավարութիւն այդ ըրածնիդ ձեզ մարսել չթողուր, նոքա հրացանին ձեռքերնին առած բարկութեամբ կը պատասխանէին, ո՞վ է ձեր կառավարութիւն բացի մենէ ու մեր հրացաններէն. բանի որ մեր հրացանները մեր ձեռքն է, ձեր կառավարութիւն, ձեր տէրութիւն և ձեր պատրիարք մեր կմբ:

Մօսկանու հարաւային արեւմտեան կողմ կան մի բանի գեղեր՝ զորս Շտիու գիւղեր կանուանեն, այս գաւառի մէջ մի հայ գիւղ կայ, Թոթով, այս գիւղ 20 տարի յառաջ 20—25 տուն բնակիչ ունեցել է, հիմայ տուներու աւերակներ ալ հազիւ կը նշմարուի, բնակիչներէն շատերը Բաղէշ, և մնացածները հոս և հոն գաղթած են. այս գիւղի գաղթելու առիթն ալ հանրածանօթ մօսկանցիների ոճիրները եղած են:

Շատակու արեւելեան և Բաղշոյ արեւմտեան կողմն է Բայիկանայ գաւառակ, Բաղէշէն 7 ժամ հեռի, այս գաւառակ կը բաղկանայ 4 քիւրդ և 2 հայ գիւղերէն. իւրաքանչիւր քիւրդ ունի 5—10 տուն բնակիչ, այս քիւրդեր գարնան վրաններու տակ բնակելու համար լեռներ կելլեն, ձմրան գիւղերնին կիջնան, ապուստնին հովուութեամբ կամ ուրիշ հանգիստ միջոցներով կը հոգան:

Բայիկանայ գաւառակի մէջ եղող հայ գիւղերի անուններ են, ա. Շէն, բ. Թութէն, վերջինն՝ Թոթով գիւղի բախտին արժանացած է շատունց 'ի վերս Շէն գիւղն ունի 6 տուն հայ բնակիչ և 3 տուն քիւրդ. այս գիւղի քիւրդ բնակիչներէն մինն է Բադր աղա անուն գազանաբարոյ քիւրդ, որ հիմայ նոյն գաւառակին կառավարիչ (միւրդիւր) կարգուած է, գիւղի հողերու շատը իրեն կը պատկանի: Այս գիւղ զուարճալի ձևով մը շինուած է բարձրաւանդակ տեղի մը վրայ, ունի հազարաւոր պաղածու ծառեր, որոնք այնչափ առատ են՝ որ մէկը առտերու և հովիտներու մէջ պատած միջոցին՝ նոցա սողարթախիտ տերևները նորա աչքի տեսութենէն արեգական շողեր կը խափանեն, այս գիւղի

Տողը ամեն տեսակ արմատիք կը պաղարերէ. աւելի որիզ (բրինձ) որ շատ պատուականն է: Աէն գիւղի հիւսիսային կողմ՝ իրարմէ 5 վայրկեան հեռաւորութեամբ շինուած կան երեք քարաշէն եկեղեցիներ, 1. ս. Սարգիս, 2. ս. Գէորգ, 3. ս. Կոյս Մարիամ անուններով: Գիւղի արևելեան կողմ՝ բլրակի մը վրայ կայ աւերակ վանուց մը տեղ, զոր գիւղացիք ս. Փրկչի վանք կ'անուանեն. գիւղի հարաւային արևելեան կողմ կայ նաև մի շատ հին աւերակ, որոյ համար այս գիւղի հայերէն 90—տարուան ծերունի մը սա պատմութիւն կընէր. ճիմ հաւ կը պատմէր թէ այս մեր գիւղ (շէն) յառաջ 500 տուն բնակիչ ունեցեցել է, և այս աւերակ զոր կը տեսնես դու՝ նա ալ մեր գիւղի աւագ Եկեղեցին եղած է, նորա անունը մեր գիւղացիներէն մէկ չը գիտեր, թէ և իմ հաւս ս. Յարութիւն կ'անուանէր: Դէպի հարաւային կողմ՝ ապառաժուա բլրակի մը վրայ հին օրեայ բերդի մը հիմեր, գիւղացիք «Կալատ Ղամանի»<sup>1)</sup> կը կոչեն: Հարկ չըկայ ըսել թէ այս գիւղի բնակիչներն ալ ուրիշ գեղացիների վիճակը ունեցեցել են: Իւրաքանչիւր տուն 50 — 60 ոսկի պարաք ունենալէ զատ՝ այնչափ առատ և բերրի հողերուն տէր ըլլալովնին հիմայ կտոր մը չոր կորեակի կարօտ վիճակի մէջ կը գտնուին:

Բայիկանու հիւսիսային և Բաղշոյ հարաւային արևելեան կողմ կայ մի գաւառակ ալ՝ նահէն՝ որ կը բաղկանայ 7 բիւրդ գիւղերէն. այս գաւառակի մէջ հայ գիւղեր չը կան. թէ և ցարդ շատ գիւղեր հայկական անուններով կը յորջորջուին. ինչպէս Ելնե կամ Եղնե, Խաչուկան կամ Խաչքուրկան, 2ա գոնիս կամ 2ագ. ունիս ևն, շատ մ'այս կերպ իրական ապացոյցներով դիւրաւ կրնայ հասկնալ մէկ որ այս գիւղերու բոլորն ալ՝ հայ ժողովրդեան բնակավայրեր եղած են ասե՛նք. սակայն պարագայներու դառն բերմամբ այսօր այդ թշուառ արարածների հեաքեր անգամ իսպառ անհետ եղած է իրենց բնակավայրերէն:

Նահի բիւրդ գիւղերի հիւսիսային և Բաղշոյ հարաւային կողմ՝ 3 ժամ հեռաւորութեամբ ի Բաղշոյ կայ լեռնաբաժակ մի գիւղ, Խուլթիկ: Այս գիւղ ունի 350 տուն

<sup>1)</sup> Կալա բիւրդերէն է կը նշանակէ բերդ. «ղաման» ժամանակ ըսել է ժամանակի կամ հին օրեայ բերդ:

բնակիչ: Ամեն անէն 2—3 երեք անձինք Կ. Պոլիս կը պանդրեխախն: Հոս իսկապէն արտ չը կայ, եղածը ածու է: այդ տեղի երկրագործութեան մէջ գոմէջ գոյութիւն չունի, զոյգ մ'եզ ամեն բան կը վերջացնէ:

Խուլթիկ գիւղի կեդրոնի մէջ կը բարձրանայ մի Տոյա-կապ եկեղեցւոյ շէնք ս. Գէորգ անուամբ: Գիւղի հարաւային կողմ՝ եղող գերեզմանոցի մէջ հիւսիսային ու հարաւային կողմեր՝ իրերաց դէմ շինուած են երկու փոքրիկ մատուռներ՝ ս. Յովնանու և ս. Սիմոնի անուններով: Իսկ անկէ քիչ մը հեռի նոյն ուղղութեամբ մացառոտ անտառակի մը մէջ կայ մի ուխտատեղի՝ զոր տեղացիք լճփերով խաչ կը կոչեն, ուր ամեն տարի ս. Խաչից ատին բազմաթիւ ուխտաւորներ կը յաճախեն: Աղքատութիւն և պարտակախութիւն այս գիւղի մէջն ալ իր կշիռ կը կորովէ...

Խուլթիկայ արևելեան կողմ  $2\frac{1}{2}$  ժամ հեռի ընդարձակ դաշտի մը վրայ շինուած են Ցատկոյ 8 հայ գիւղեր, այս գիւղերէն առաջին կրնայ համարուիլ Մօճկօնիս գիւղ, ունի 45 տուն բնակիչ: վայելուչ ձևով մը շինուած է Ցատկոյ դաշտի կեդրոնի մէջ, իւր շուրջ ունենալով առատ արտեր ու անդաստաններ: Գիւղի մէջ կայ մի եկեղեցի՝ յանուն ս. Ստեփաննոսի, իսկ արևելեան կողմ բլրակի մը վրայ կառուցուած է մի գեղեցիկ վանք՝ ս. Աթանազիոսայ հայրապետի անուամբ: Այս վանք ունի բաւական ոչխարներ, տաւարներ, և արդիւնաւոր վարելահողեր: Եթէ լաւ հոգաբարձութեան մը հսկողութեան յանձնուի 15—20 գիւղացի որք աղայոց գիշերօթիկ վարժարան մը կրնայ կառավարել:

Միջին հաշուով Ցատկոյ բոլոր գիւղերի մէջ 800 տնէն աւելի հայ բնակիչներ կան, որոց բոլորն ալ աղքատ և վերջին աստիճան պարտատէր են: Մարդիկներնուն շատերը Կ. Պոլիս, Ռուսաստան ու Պարսկաստան կը պանդխտին. պարտուց ծանր շղթայ մը կը կաշկանդէ նոցա ուքերը իրենց հայրենի սահմանները վերադառնալու:

Ցատկոյ հիւսիսային կողմ 2 ժամ հեռի կիյնայ Խիզանու գաւառ. բոլոր Խիզանու մէջ հիմայ 45—50 հայ և նոյնչափ ալ քիւրդ գիւղեր կան. հայ գիւղերի վիճակը եխտ դառն է: Երկրագործութիւն այս գաւառի մէջ իւր գոյու-

Թիւնը բոլորովին կորսնցուցած է. քանի՛, քանի՛ հայ տը-  
ներ սովու միջոցին օտար երկիրներ գաղթած իրենց կեան-  
քը պահպանելու:

Այս գաւառի դաշտի մէջ ընդարձակ տարածութեամբ  
մը կը տեսնուի Խիզանու աւերակ քաղաք. ուր շէնքերը  
դեռ կիսակործան կը մնան. բոլոր քաղաք 2—3 տուն ա-  
րազակ բրդաց բնակարան մ'է միայն, շէնքերու մէջ առա-  
ջին կրնայ հայոց մայր եկեղեցին որոյ կաթուղիկէն դեռ  
կիսակործան կը մնայ, յոր հնութեան հոգին կենդանի կը  
մնայ: Հետաքրքրութեան համար որչափ փափաքեցայ չը  
կրցայ այս շէնքի մէջ երկտող արձանագրութիւն գտնել. ո-  
րովհետև քիւրդեր բոլոր սրբատաշ քարերը քակել տարեր  
են դաւարանները շինելու. թէև եկեղեցւոյ անունը ես  
ես ինքս չը կրցայ գիտնալ՝ այսպիսի իրական միջոցներով,  
սակայն այն գաւառացիներէն շատեր— որք իրենց հաւերէն  
լսած էին, կը պատմէին թէ ս. Յարութիւն է, և ահա՛ այս  
պատճառաւ է որ ամեն տարի յարութեան օծնին այն կող-  
մերի հայեր և մինչև իսկ ուրիշ հեռաւոր գաւառակի բնա-  
կիչներէն շատեր հոն ուխտի կուգան:

Խիզանու աւերակ քաղաքի Արևելեան կողմ, 10 վայր-  
կեան հեռաւորութեամբ՝ Խիզանու դաշտի արգաւանդ մա-  
սի վրայ շինուած է շէն ճէլալէդինի տուն (Թէքէն). այս  
գաւառի հողային կալուածներու մեծամասնութիւն այս տան  
կը վերաբերի, նորա ինչքն ու ստացուածքն թուել արդէն  
կարելի չէ: ճէլալէդին ինք հիմայ չը կայ, ոչ թէ ննջեր  
այլ համբարձեր (՝) է՝ կըսեն քիւրդք, այնչափ սուրբ, այն-  
չափ ընտրեալ կը կարծեն զինք՝ որ ամենէն անդառնալի եր-  
դումնին նորա գլուխն ըրած են. ամենայն ակնածութեամբ  
նորա խաֆո <sup>1)</sup> անուն բերանին կառնեն, ներկայիս այս  
բարեկշատակ (՝) շէնու գործերի նկարագրութիւնն երկար  
գրել հարկ չեմ համարեր, որնոր Լէնկթէմուրի արածներէն  
պակաս տեղ չըբռներ...

<sup>1)</sup> Խաֆո բառ քիւրդերէն է. կը նշանակէ համբարձեալ  
քիւրդեր ճէլալէդինին այս անական կուտան:

## ԽԻՋԱՆՈՒ ԳԱՒԱՌԻ ՎԱՆՔԵՐ:

Գամաղէլի վանք, Էկու գիւղի արեւտեան կողմ, ունի գմբէթաւոր գեղեցիկ և հոյակապ եկեղեցի մը և բանի մը խուցեր: 2. Եօթ խորանայ վանք, Փալասօր գիւղի հարաւային կողմ: 3 Շինիձորու ս. Խաչայ վանք, համանուն գիւղի արեւելեան կողմ: 4. ս. Հրեշտակապետաց վանք, Ոմբունց գիւղի հիւսիսային կողմ: 5. Խնձորուայ վանք, նոյն գիւղի արեւելեան կողմ խիստ բարձր տեղի մը վրայ շինուած: 6. Ծօկուայ վանք, համանուն գիւղի արեւտեան կողմ: 7. Գէրշէու ս. Աստուածածնայ վանք, Սեղ գիւղի արեւելեան կողմ, բարձր լեռան մը կատար շինուած, շէնքեր բոլոր աւերակ դարձել են. Եկեղեցւոյ կաթողիկէն միայն կիսակործան կը մնայ: 8. Ապարանից ս. Խաչ, Ապարան գիւղի հիւսիսային կողմ, ունի գմբէթաւոր գեղեցիկ և հոյակապ եկեղեցի մը, շատ հին ձեւով շինուած. այս վանուց ամեն շէնքերու վրայ հնութեան սքանչելի օրինակներ կը տեսնուին, սակայն ցաւ է տեսնել որ այսպիսի վանք հայոց իրաւասութեան հետի՝ նոյն կողմի բիւրդերէն Օսման աղայի որդւոց՝ Հասան և Ապտուլ Բահման անուն բրդաց ագարակ (չիֆթլիկ) եղած է,—որովհետեւ այս բիւրդեր մայիսէն ց՝դեկտեմբերի սկիզբներ իրենց վրաններ այս վանուց շուրջ եղող մարգագետիններու վրայ զարնելով՝ վանքի հողերը իրենց Աբրահամ անուն հայուն մշակել կուտան—գոր բունի վանուց մէջ դրած են իւր ընտանեօք վանուց շէնքերը պահպանելու և հողերը մշակելու և արդիւնքը իրենց ձմերանոց կը փոխադրեն. այս բիւրդերը կըսեն թէ այս վանք մեր հայրենական օրինաւոր ժառանգութիւնն է»:

Այս ութ վանքերէն՝ միայն Շինիձորու ս. Խաչայ վանք մի վարդապետ կայ, ան ալ որչա՛փ նեղութիւն կրած է 5—6 տարիէն ՚ի վեր հոն բնակելուն համար, միւսներ բոլորն էլ բրդաց ամարանոցներ ու ագարակներ դարձել են...

## Ս Պ Ա Յ Կ Ե Ր Ց

Խիզանու հարաւային կողմ վեց ժամ հեռու լեռնոտ

և ընդարձակ ձորի մը մէջ շինուած են Սպայկերտ գաւառի հայ և բիւրդ գիւղերը. հայ գիւղերի թիւ, վիճակն, կացութիւն կը փութամ աստ ամփոփել:

Հ Ա Յ Գ Ի Ի Ղ Ե Ր .

Սովորի գիւղ՝ այս գաւառ ուղեորողի դիմաց առաջին անգամ կ'ելլէ. բիւրդի և առատ հողերով պաշտուտ և գեղատեսիլ ծառերով զարդարուած դաշտի մը մէջ շինուած է այս գիւղ՝ ունի 6 տուն բնակիչ, որոնք չոր կորեակ մ'անգամ ձեռք բերելու անկարող են, գիւղի ճերերէն շատեր կը պատմէին թէ 20—30 տարի յառաջ 50 տուն բնակիչ ունէր այս գիւղ՝ բայց բիւրդ պէյերու անգթութեանց երեսն ամիսն ալ հետզհետէ գաղթելով հիմայ 6 տուն բնակիչ մնացել են, որոնք ալ վերջին աստիճան յուսահատութեան մէջ լինելով շատ հաւանական է տարի մը չ'անցած անոնք ալ պիտի գաղթեն՝ եթէ երկրի վիճակ այն դրութեան մնայ: Այս գիւղի արևելեան կողմ ծառերով ու ծաղիկներով զարդարուն բլրակի վրայ՝ շինուած կայ սուրբ Աստուածածնայ անուամբ մի հոյակապ վանք, ուր նիւթական շէնքէն զատ բան չը նշմարուիր, վանուց մէջ ոչ վարդապետ, ոչ երէց և տիրացու կայ, կաղ Գաբրիէլ անունով հայ մը կը բնակի հոս իւր ընտանիքով, վանուց հողերը մշակելէ վերջ իրեն աղաներու տուրք (խաֆիր) կուտայ եթէ բան մը մնաց իրենք կուտեն՝ եթէ չը մնայ հոս և հոն կիսնան «հոգոց և պողի կը մուրան»: Իսկ դէպի արևմտեան կողմ՝ գետնի հարթ հաւասար քար ու կիր եկեղեցի մը կայ ս. Հրեշտակապետաց անուամբ. այս եկեղեցւոյ մասին ալ կը պատմէին թէ՛ 100 տարի յառաջ հողով ծածկուած էր՝ օր մը պատահմամբ կը գտնուի գիւղացիներէն միոյն ձեռամբ՝ ուր մի շէնք շինել ուզած էր:

ԲԱՍՍՈ գիւղ՝ Սովորիի հարաւային կողմ. զուարճալի լեռնադաշտի մը վրայ շինուած. ունի 60 տուն աղքատ հայ բնակիչներ, գիւղի կեդրոնի մէջ կը բարձրանայ մի եկեղեցւոյ շէնք՝ յանուն սրբոյն Աստուանց. անկէ 5 վայրկեան հեռի դէպի հարաւ՝ ապառաժոտ զառիվայրի մը վրայ կը տեսնուի աւերակ բերդակի մը հիմեր, որոյ համար գիւղացիք կը պատմէին թէ 40 տարի յառաջ հաստատ էր, և

նոյն գիւղի ամիրէն (Աղան) հոն կը բնակէր ելբըր, բայց Օսման անունով փաշայ մը քիւրդեր նուաճելու համար այն կողմեր այցելած միջոցին այս բերդակի հետ ուրիշ բերդեր ալ կը կործանէ, որոնք գազանաբարոյ քիւրդ պէյերու վայրագութեան որջեր դարձած էին:

Բերդակ գիւղ՝ 10 վայրկեան հեռաւորութեամբ 'ի Բաստայ դէպի արևելեան կողմ. անտառախիտ բլրակի մը կտտարի վրայ շինուած, ուր կը բնակին 2 հայ տներ՝ որոնք կը պատմէին թէ 15 տարի յառաջ հոս 10 տուն հայ բնակիչներ կային. և թէ 20 տարի յառաջ Բօթնայ պէյի քիւրդ զօրքեր երբ սկսած էին այս կողմեր աւերակել 500 էն աւելի սպառազինեալ քիւրդեր 5 ժամէն աւելի մեր այս գիւղի շուրջ պաշարեցին և անընդհատ հրացեալ գընդակներ տեղացուցին՝ բայց ի զուր, որովհետև գիւղացիք ներսէն երկու հրացանով անոնց դիմադրեցին և թող չը տուին որ գիւղ մանեն աւարառելու: Այս գիւղի դիրք բերդակէ մ'աւելի ամուր է. հիւսիսային և հարաւային կողմեր գիւղ ելելու մէկ մէկ ճամբայներ կան՝ զոր եթէ գոցեն կարելի չէ որ մէկը կարենայ գիւղ ելնել:

Սուղանց  $1/2$  ժամ հեռի ի Բերդակայ: Այս գաւառի արևելեան կողմ, գիւղացիների պատմութեան նայելով 15 տարի յառաջ 30 տնէ աւելի բնակիչ եղել հոս. բայց պարագայներու դառնութեան երեսէն՝ այդ թիւը կիսուած է. այս գիւղի մէջն ալ աղքատութիւն մեծ տեղ կը բռնէ, որոյ առիթ՝ նոյն գիւղէն ժամու մը չափ հեռի Յուստ գիւղ բնակող Մուհամէտ բէկ անուն քիւրդի ոճիրներ եղած են. գիւղացիք կը պատմէին թէ ասոյ վայրագ քիւրդ իւր չարութեամբ մեր գրացիներէն շատերի հողերը գրաւելուն՝ նորա էլ ճարահատ մնալով գաղթեցան. հիմայ նորա գրաւած բոլոր արտեր՝ մեր հաց ուտելով ու մեր ջուր խմելով ձրի մշակելէն վերջ մեր գրաստներու վրայ արդիւնքը բեռցուցած նորա դուռը կը տանինք: Այս գիւղի արևելեան կողմ կայ շատ հինօրեայ՝ բար ու կիր մի եկեղեցի՝ սուրբ Գէորգ անուամբ:

Յառննչիկ գիւղ՝ ունի 20 տուն բնակիչ՝ որոնք իրենց գրացի Օձի քիւրդ գիւղացիներէն շարունակ կաւարառուին և կը բռնաբարուին, գիւղի արևելեան կողմ շինուած է մի

եկեղեցի: Այս գիւղի հիւսիսային արևելեան կողմ կայ Հուր. որս անուն գիւղ մը. տեղացիներէն շատերը կը պատմէին թէ «10 տարի յառաջ 10—12 տուն հայ գեղջուկների բնակավայր մ'էր. բայց հիմայ 5—6 տուն աւազակ քրդաց որջ մ'եղած է»: Այս հայ—քիւրդ գիւղի արևմտեան կողմ հաստատուն կը մնայ ս. Կիրակոս անուամբ եկեղեցի մ'որ քրդաց ոչխարներու ու տաւարներու օթարան եղել է:

Երկրորդ գիւղ  $1\frac{1}{2}$  ժամ հեռի Յառնջիկ գիւղէն դէպի հիւսիսային արևմուտ՝ ունի 8 տուն թշուառ բնակիչներ: Այս գիւղի արևմտեան կողմ կայ մի եկեղեցւոյ հիմեր ս. Թէօֆորոսի անուամբ, իսկ անկէ թիչ մը հեռի՝ մի յստակ և ցուրտ աղբիւր՝ զոր եկեղեցւոյ աղբիւր կը կոչեն՝ որն որ մեծ ուխտատեղի մ'է նոյն կողմի հայոց համար,

Յուրրոջ գիւղ  $1\frac{1}{4}$  ժամ հեռաւորութեամբ Խոյթ գիւղէն դէպի արևմտեան կողմ, 20 տուն բնակչօք շինուած է խիստ բերրի հողերու և պտղատու ծառերու մէջ: Այս գիւղացիները կը պատմէին թէ 25 տարի յառաջ մեր գիւղի մէջ ս. Սարգսայ անուամբ եկեղեցի մ'ունէինք, Օսման փաշայի հրամանաւ մեր գիւղի ամիրայի բերդակն ալ բար ու քանդ ըլլալուն համար՝ նա իրեն հայրենի գիւղ՝ Թաղ՝ ձը գելով մեր գիւղն եկաւ բնակութիւն հաստատելու համար, մեր գիւղի եկեղեցւոյ տեղ նմա շատ ակորժելի գոլով՝ բռնութեամբ եկեղեցիինիս բակեց նորա տեղի վրայ իրեն մի քօջք հաստատեց՝ եկեղեցւոյ բարերով՝ որն որ դեռ հոն կառուցեալ կը տեսնուի:

Ներքին հօրուկ տաս վայրկեան հեռաւորութեամբ Յուստայ՝ շինուած է այս գաւառակի հիւսիսային արևելեան կողմ, ունի 25 տուն բնակիչ՝ շատ մ'առատ հողեր և մրգաբեր ծառեր: Այս գիւղն ալ թշուառութեան մասին առաջիկաների կարգն է: Գիւղի արևմտեան կողմ՝ բարձրաւանդակ տեղի մը վրայ՝ շինուած կոյ մի բար ու կիր եկեղեցի յանուն սրբոյ Աստուածածնայ:

Բաղրանանց՝ 5—6 վայրկեան հեռի ի ներքին Հօրուկայ՝ շինուած է նորա արևմտեան կողմ. հոս կը բնակին 10 տուն թշուառ և հարստահարեալ գեղջուկ հայեր. այս գիւղի մէջ եկեղեցի չը կայ՝ միայն գիւղի արևելեան կողմ մեծ շէնքի մ'աւերակ կը տեսնուի, զոր տեղացիք քաֆրի

բերդ կը կոչեն թէև, սակայն շէնքի հիմերու սրբառաջ բարերէն՝ և վրայի աղաւաղեալ արձանագրութիւններէն ես այնպէս կ'ենթադրեմ որ հոս վաղեմի վանք մ'եղած է, ինչպէս որ այս կողմերէն 80 ամեայ փորձառու ծերունի մ'ալ այս մասին ինձ համակարծիք գտայ: Այս գիւղացիք իրենց կրօնական պաշտամունքները կատարելու համար Հօրուկայ եկեղեցին կը յաճախեն:

Տուաղում՝  $\frac{3}{4}$  հեռի Բագրանանց գիւղէն՝ ունի 20 տուն բնակիչներ, որոց վիճակն էլ առաջինների նման խիստ ողբալի է. այս գիւղի արևմտեան կողմ շինուած է փոքրիկ եկեղեցի մը ս. Գեորգ անուամբ, գիւղացիները կը պատմէին թէ 5—6 տարիներէն ի վեր ժամասացութեան ձայն չէ լսուած հոն:

Վոսն՝ 15 տուն բնակչօք շինուած է Տուաղուս գիւղի արևելեան կողմ՝ ընդարձակ ձորակի մը մէջ: Այս գիւղի հիւսիսային կողմն ալ մի եկեղեցի կայ՝ որ Տուաղուս գիւղի եկեղեցւոյ բախտին վիճակուած է. նիւթական չքաւորութիւնն հոս ալ միւս գիւղերու նման մեծ կշիռ ունի:

Յուսա, Բագրանանց, Տուաղուս և Վոսն գիւղերի կեդրոն՝ երկու գետակներու մէջ՝ խիստ ապառաժոտ բլրի մը վրայ՝ կը տեսնուի մի ընդարձակ և անառիկ բերդի կիսակործան շէնք, որոյ ձևին և հնութեան վրայ մարդս կը սքանչանայ. այս գիւղացիները կը պատմէին թէ այս բերդն ալ Օսման փաշայն քակել տուած է, ուր նոյն կողմի բռնակալ Բօզբէկ անուն քիւրդ կամրանայր 30 տարի յառաջ այս պատճառաւ այս բերդը «Բօզբէկի բերդ» կը կոչեն:

Դաշտ գիւղ՝  $\frac{1}{2}$  ժամ հեռի Վոսն գիւղէն, դէպ ՚ի արևելեան կողմ. ունի 10 տուն բնակիչ, աղքատութեան կողմէն միւս գիւղերուն հաւասար են: Այս գիւղի հարաւային կողմ կայ ս. Սարգսայ անուամբ եկեղեցի մը:

Մատ՝ տաս վայրկեան հեռաւորութեամբ շինուած է Վոսն գիւղի հիւսիսային արևելեան կողմ: Այս գիւղի մէջ կը բնակին 15 տուն չուառ և հարստահարեալ հայեր. գիւղի հարաւային կողմ բարձր տեղի մը վրայ՝ Դաշտ գիւղի եկեղեցւոյ անուամբ ու ձևով բար ու կիր գեղջուկ եկեղեցի մը:

Մատաճմէն՝ 3—4 ասպարիզօք հեռի ՚ի Մատայ հիւսիսային արևելեան կողմ՝ 15 տուն բնակչօք շինուած է լեռ-

նազաշտի մը վրայ. յորմէ հինգ վայրկեան հետի լերան մը ստորոտ կայ մի հոյակապ վանք՝ ս. Սկաւառակ: Այս վանուց արևմտեան կողմ կը տեսնուի Լընիս անունով գիւղ մը, որոյ համար այս կողմի ծերունիները կը պատմէին թէ 80 տարի յառաջ 20—25 տուն հայ գեղջուկների բնակավայր մ'էր, հիմայ ոչ մի հայու հետք չը տեսնուիր հոն, գիւղ ամբողջ բրդաց ժառանգ եղած է, ս. Սկաւառակի վանք մինչև հիմայ այս գիւղի անուամբ կը յորջորջուի Հետևեալ գիւղեր Լընիս գիւղի առընթեր եղող ս. Սկաւառակ վանուց շուրջ շինուած են՝ առ առակէն իրարմէ  $\frac{1}{4}$  ժամ հեռաւորութեամբ:

Տոսու գիւղ՝ ունի 15 տուն բնակիչ. բաւական բերրի արտեր, բնակիչների աղքատութիւն անպատմելի է, Տոսու արևելեան կողմ կայ մի քար ու կիր եկեղեցի ս. Սահակ Պարթև հայրապետի անուամբ:

Դայլամ՝ ուր կը բնակին 10 տուն աղքատ հայեր. այս գիւղի հիւսիսային կողմ՝ մի աւերակ կայ՝ նորա ձևէն ու դրութիւնէն կը կարծուի թէ գիւղի եկեղեցին եղել է դատովհետև հիմայ գիւղի մէջ եկեղեցւոյ շէնք չը կայ:

Արազիլ՝ ունի 5 տուն բնակիչ, որոց վիճակը առաջիններէն շատ վատթար է. այդ գիւղի մէջ հնութեան կողմէն առաջին տեղ կը բռնէ գիւղական եկեղեցին՝ որ կը գրանուի գիւղի հիւսիսային կողմ:

Կեղիս՝ աս թէ բնակչաց և թէ նորա նիւթական և բարոյական թշուառութեան կողմէն Արագիլի նման է, Կեղսու հարաւային կողմ բլրակի մը վրայ կառուցեալ է՝ ս. Յովհաննու անուամբ մի հոյակապ վանք, իսկ արևելեան կողմ մի քար ու կիր եկեղեցի ս. Սարգսի զօրավարի անունով:

Թաղ՝ կը բաղկանայ 5—6 հայ տնէ. այս գիւղ կերևայ թէ Կեղիս գիւղի բազմամարդութեան ժամանակ նորա մի թաղն եղած է, որովհետև թէ այդ գիւղին զգալի մատակայութեամբ և թէ իւր մէջ չունեցած եկեղեցւոյ պակասութեամբ այս կարծիք դիւրաւ կրնայ փարատուիլ:

Բաղնից գիւղ՝ այս գաւառակի արևելեան կողմ ուր կը բնակին 14 տուն հարստահարեալ և կեղեքեալ հայեր, Բաղնից գեղի արևմտեան և հարաւային կողմեր շինուած

և ն մէկ մէկ եկեղեցիներ, ս. ս. Քաղէոսի և Սարգսայ անուն-  
ներով, իսկ Տիւսիսային արևելեան կողմ՝ մի գեղեցիկ վանք  
ս. Աստուածածնայ անուամբ:

Լուալ՝ 8 վայրկեան հեռաւորութեամբ՝ շինուած է  
Քաղենից գիւղի Տիւսիսային կողմ, ունի 7 տուն բնակիչ միւս  
գիւղերի վիճակին վիճակուած, գիւղի արևելեան կողմ բլը-  
րակի մը ստորոտ՝ Ս. Գէորգայ անուամբ քար ու կիր եկե-  
ղեցի մը շինուած կայ:

Ներքին Կօտննց՝ նոյն հեռաւորութեամբ կը գտնուի  
Տիւսիսային արևելեան կողմ, ունի 15 տուն բնակիչ, այս գե-  
ղի արևմտեան կողմ ս. Ստեփանոսի անունով հոյակապ ե-  
կեղեցի մը շինուած է:

Վերին Կօտննց՝ 5 վայրկեան հեռի 'ի Ներքին Կօտե-  
նից, 20 տարի յառաջ հոս 50—60 տուն բնակիչ եղել է  
այս գիւղի մէջ՝ տեղացիների պատմութեան նայելով, բայց  
պարագայներու դառնութեան երեսէն հիմայ այդ թիւը կէ-  
սուած է, գիւղի արևելեան կողմ ընգուզենիներու և խըն-  
ձորենիներու մէջ շինուած է ս. Յակոբայ անունով գեղեցիկ  
եկեղեցի մը:

Ծաշուան՝  $1\frac{1}{2}$  ժամ հեռի Վերին Կօտննից՝ նորա ա-  
րևելեան կողմ՝ այս գիւղի դիրք և ձև այնչափ զուարճալի  
և ախորժելի է՝ որ հոն ուղևորողը կը զմայլի բնութեան գե-  
ղեցկութեան վրայ, այս զուարճալի ձորի մէջ կը բնակին 40  
անակներ: Գիւղի արևելեան կողմն է ս. Երրորդութեան ա-  
նուամբ հոյակապ եկեղեցի մը, իսկ դէպի հարաւ բլրակի  
մը վրայ մի ուխտատեղի՝ ս. Սարգսայ անունով՝ որոյ հա-  
մար գիւղացիները կը պատմէին թէ յառաջ եկեղեցի եղած է:

Սնւքար 15 տուն աղբատ և խեղճ բնակչօք շինուած  
է ճաշուան գիւղի Տիւսիսային արևելեան կողմ, հոս կայ  
գեղըուկ եկեղեցի մը, գիւղացիք կը պատմէին թէ 7—8  
տարի է որ ոչ լուս տեսած է և ոչ խունկի ծուխ՝ առած  
է, նիւթական աղբատութեան զոյգընթաց է նաև բարոյա-  
կան և մտաւոր սով:

Վերին-Հօրուկ՝ 35 տուն բնակիչ ունեցող հայ գիւղ  
մ'է, գեղեցիկ ձևով մը շինուած է Ներքան գեղի հարաւա-  
յին արևելեան կողմ, այս գիւղի Տիւսիսային արևելեան

կողմ կայ բար ու կիր եկեղեցի մը ս. Աստուածածնայ ա. նուամբ:

Ներքան՝ ունի 15 տուն բնակիչ՝ որոյ նիւթական ու մտաւոր վիճակ միւսնոյն տպաւորութիւն պիտ ընեն մարդուս վրայ, ինչ որ առաջինները ըլին, այս գիւղի արւելեան կողմ ճամբու կից շինուած կայ փոքրիկ եկեղեցի մը, ս. Յարութեան անուամբ:

Ապայկերտ գաւառ կէս դար յառաջ հայրենի երկրի այն մաս կը կազմէր՝ ուր կէս դար յառաջ հայ գեղջուկներ՝ նորա արգաւանդ և բերրի հողով ու մոխրով նորա առողջարար օդով ու ջրով խիստ երջանիկ կապրէին, այլ աւաղ ժամանակ... տակառ առ տակառ այնպէս ծանրացաւ նոյն ողորմելիներու վրայ՝ այնպէս թշուառացուց ու մերկացուց զիրենք իրենց հայրենի երկրի մէջ, ինչպէ՛ս աղէտալի Եգիպտոսի մը մէջ:

### ԱԶՆՈՒԱՅ ԶՈՐ ԿԱՄ ԿԻՒԶԷԼ ՏԵՐԷ

Բաղէշի հիւսիսային արւելեան կողմ՝  $3\frac{1}{2}$  ժամ հեռի կայ մի ընդարձակ և գեղեցիկ դաշտ՝ Ազնուաց ձոր՝ (Կիւղէտէրէ): Այս գեղեցիկ և զմայլեցուցիչ դաշտի այս ու այն կողմեր շինուած կան նոյն գաւառակի 11 հայ և 4 բիւրդ գիւղերը՝ առ առաւելն իրարմէ  $2\frac{1}{2}$  ժամ հեռաւորութեամբ:

### Հայ գիւղեր

Օրձէնք գիւղ՝ ունի 7 տուն բնակիչ, շինուած է այս դաշտի հարաւային արւմտեան կողմը՝ լեռան մը ստորոտ. կացութիւններն խիստ արգահատելի է, գարունէն ց՛աշուն մշակած հողերնուն արգիւնքը ուրիշներ կը տանեն. — այս գիւղացիներէն և ոչ մէկը ածու մը սեպհական հող չունի. գիւղի ամեն ինչ Բաղէշի միւֆթիի թափուն է, գիւղացիների հոս բնակելը միտիբայութեամբ է, եթէ գիւղաաւերն ուզէ՝ մէկ հոն կը բնակեցնէ՝ եթէ չուզէ ձեռնունայն դուրս կը հանէ:

Անդ՝ նոյն դաշտի արւմտեան կողմ, ունի 20 տուն բնակիչ և բաւական վարելահողեր՝ բնակչաց ամենն ալ ծանրագումար պարտուց ենթարկուած են. հողերնուն մեծամաս

նութիւն պարտուց առջև կը մշակուի, տեղացիներու շատերը պանդխտութեան եղած են, որոց զաւակաց և ընտանեաց ողորմելի կացութիւնը բաւական չըլլալով, շատ անգամ անխիղճ պարտատէրներէն կը տանջուին և կը չարջարուին, այս գիւղի հարաւային կողմ կայ մի եկեղեցի յանուն սրբոյն Ստեփաննոսի:

Սազ գիւղ՝ 40 տուն բնակչօք շինուած է Կիւզէլ Տէրէի դաշտի կեդրոն,  $1\frac{1}{2}$  ժամ հեռի յանդոյ, իր շուրջն ունի առատ և բերրի արտեր և անդաստաններ՝ տեղացիներու վիճակը խիստ ախուր է, պանդխտութիւնը շատերու հետքեր իրենց բնակավայրերէն անհետացուցած է: Այս գիւղի հիւսիսային կողմ կայ մի եկեղեցի, կառուցեալ յանուն սրբոց հրեշտակապետաց:

Տոփ գիւղ՝  $1\frac{1}{4}$  ժամ հեռաւորութեամբ շինուած է Սազայ հարաւային կողմ բլրի մը ստորոտ. ունի 17 տուն բնակիչ, շատ մ'առատ արտեր ու փեր, երկու տուն կայ հոս որ ձմրան մէջ երկու ամիսներու համար միսյն ուտեստ (կորեկ) կրնան պատրաստել, միւսները ծուխ անգամ հանելու կարողութիւն չունին, պարտուց անտանելի լծուն տակ ընկճած են: Այս գիւղի հարաւային արևելեան կողմ կայ գեղջուկ մի եկեղեցի յանուն սրբոյն Գրիգորի. իսկ հիւսիսային կողմ եղօղ բլրակի կատար աւերակ բերդակի մը հեմեր կը նշմարուին՝ զոր գեղացիները՝ Ղարավուլի բերդ<sup>1)</sup> կը կոչեն:

Եսարթ՝ 1 ժամ հեռի 'ի Տոփայ՝ հարաւային արևելք. ունի 12 տուն բնակիչ, որոնց թշուառութիւն աննկարագրելի է, պանդխտութիւն մեծ որսեր կընէ հոս: Այս գիւղի հիւսիսային կողմ կայ մի բարաշէն եկեղեցի ս. Յակոբ անուամբ:

Տաշ Տոփ՝ կէս ժամ հեռի 'ի Խարթայ՝ դէպի հիւսիս, ունի 6 տուն գեղջուկ բնակիչներ, չորսի արուններ պանդխտութեան ելած են. պարտատէրները հողերնուն շատ գրաւած են: Գիւղի արևմտեան կողմ շինուած է ս. Յարութիւն անունով եկեղեցի մը:

Մէլ՝  $1\frac{1}{2}$  ժամ հեռի 'ի Տաշ-Տոփայ՝ դէպի հիւսիսային արևմուտ, 40 տուն բնակչօք շինուած է այս գուարձա-

<sup>1)</sup> Ղարավուլ ռամկօրէն կը նշանակէ պահպան, դիտող:

Ըի դաշտի բերրի մասի վրայ, սակայն տեղացիների վիճակը միև գիւղերէն աւելի վատթար է: Նելայ արևելեան կողմ կայ մի հոյակապ եկեղեցի ս. Յովհաննու անուամբ. իսկ դէպի հարաւային արևելք կը տեսնուի աւերակ վանուց մը տեղ, որոյ տեղացիները ս. Յարութիւն անուն կուտան:

ԿԱՐԼԻ գիւղ՝ 1 ժամ հեռու 'ի 'նելայ' դէպի հիւսիսային արևելեան կողմ, հոս կը բնակին 25 տուն աղքատ հայ գիւղացիներ, ասոր ալ ամեն բան միև գիւղերու նման իւր հոգեվարքին հասած է. այս գիւղի արևելեան կողմն է ս. Սարգիս զօրավարի անունով փոքրիկ բար ու կիր եկեղեցին՝ ուր կը յաճախեն այն գաւառակի հայք ամեն մեծ ու նշանաւոր տօն օրեր:

Կիւզէլ Տերէ գաւառակի վրայ կը հաշուուին՝ Ծապոռ. Խարդիթ, և Ալումէք գիւղեր, որոց կէս բիւրդ և կէս հաւ են. ամբողջ հայ գիւղերի նկարագրութիւնը լաւ ըմբռնող դիւրաւ կրնայ երևակայել թէ այսպիսի կիսահայ գեղերի վիճակը ի՞նչ պիտ' ըլլայ:

Թէ գաղանաբարոյ և աւազակ բուրդի վիշտն ու վթար՝ և թէ անխիղճ վաշխն ու տոկոսն այսպիսի գաւառակներու հայ բնակչաց նիւթական ոյժը ջլատելու բաւական չ'ըլլալով ցաւալի է տեսնել որ բարոյական ու մտաւոր ալ սպառած է. տասնուամէկ-տասն երկու գիւղերէ բաղկացեալ այսպէս գաւառակի մը մէջ 3<sup>1</sup>/<sub>2</sub> երէց նոյնչափ ալ տիրացու հազիւ գտնուի, ժողովուրդ գրել կարդալէ տեղեկութիւն չունի, նոցա հոգեկան կարողութիւն այդ բաւ թողնող, սպիտակ կարդացողներ ձեռքն տմփոփուած է, խեղճ ժողովուրդ ոչ ապագայն հեռատեսել գիտէ և ոչ ներկայն չափաւորել, անցածն ալ անցել է, ամեն բան դիպուածական կը համարի, — անշուշտ այսպիսի ժողովուրդեան մը բաժին պիտ ըլլայ վիշտ, տուսյտանք, հեծ ու ողբ:

